

մը, որմէ կարելի է շատ բան սորվիլ,
համայնագիտակ մը, այս՝ բայց ոչ ծագ-
կաբաղ մը՝ բարին իսկական իմաստով:

Բայց աս առաւելութենէն է, թերևս,
որ յարգ. Նազարեանցի ծաղկաքաղը ըն-
դունելութիւն գտնելով ոռուահայոց մէջ՝
Ա. մասը արժանացած է հինգերորդ տպա-
գրութեան (չորրորդը 1899ին), իսկ երկ-
րորդ մասը՝ Բ. տպագր. Եւ ճիշտ, պի-
տի ըսէիր թէ այդ «Ծնտիր հատուածներ»ը
աւելի ոռուահայոց համար են քան թըր-
քահայոց: Անոնց մէջ հազի՞ւ կ'երեկի Պ. Դու-
րեանը, Տ. Սիպիլ. բնաւ չեն տեսնուիր
Գէշիքթաշշեան, Եարճանեան, Վարուժան,
Մեծարենց, Փանոսիեան՝ ոռուաւորին մէջ.
Ա. Արփիարեան, Գօպանեան, Ռուանձար
ևն արձակին մէջ, քանի որ մանաւանդ
յօրինողը իր ծրագրէն դուրս չէ հանած
կենդանի գրագէտներն աւ: Օտար գրա-
կանութենէն՝ կը պակսին Վ. Հիկո, Լա-
մարդին, Լութէ, Շէլէյ:

Աւելի խնամքով է երկրորդ հատորին
վերջին մասը, թատերգութիւնը, որոնց
սակայն թարգմանութիւնները բնագրին
համը չունին:

Պէտք է խոստովանիլ որ թըրքահայերը
աւելի քաջ ու ճաշկաւոր են ծաղկաքա-
ղի մը պէս նուրբ և աղջիւ հրատարակու-
թեանց մէջ: Նոյն իսկ Հ. և Զ. Ասա-
տորին կազմած փոքրիկ ու մանկական
հատընտիրը՝ արդիքն վաղուան ընդարձակ
ու մեծ ծաղկաքաղներու մանրանկարն է:

Յարգ. Նազարեանց զրուատելի է 788
էջով իր համբերատար ժողովածուին հա-
մար, բայց անշուշտ ինձ պիտի ներէ ը-
սելու թէ իտէալ ծաղկաքաղը դեռ կ'ըս-
պասուի . . .

Հ. Դ. Բարոնեան



1. «Թանգարան հատընտիր հատուածներուց կ. Պո-
լիս, 1908.

Մ Թ Ա Շ Ա Ռ

(Ց. Ճ. Սիրուինի)

Գրական հրատարակութիւններու ցան-
ցառ շարցին մէջ, մասնաւոր համակրու-
թեամբ ողջունուեցաւ երիտասարդ բանա-
ստեղծ Յ. Ճ. Սիրունիի քերթուածներու
անդրանիկ հատորը, «Մթնշաղ», որը ցան-
է կիրակին բանտէն նոր արձակուած լի-
նելուն, նոյնքան գրափիչ պարունակութեա-
նը և գեղարուեստական սիրուն կողքին
համար:

Յ. Ճ. Սիրունի, կեղրոնականցի մը
Միսաք Մեծարենցի պէս, նոյն այն տը-
պաւորութիւնը կը թողու, ինչ որ ձգած էր
ժամանակաւ «Ծիածան»ի և «Նոր տա-
ղեր»ու վաղամեսիկ քերթողը: Իր գեր-
թուածներուն մէջ Մեծարենցի գեղեցիկ
լեզուն կը հոսի, Մեծարենցի մելամազ-
գութիւնը կը շարունակուի «Մթնշաղ»ի
մէջ:

Առանց ծանօթ ըլլալու իր հատորին
կողքին վրայ ծանուցուած երկու քեր-
թուածներուն պարունակութեան, մենք պի-
տի ձգտինք վերլուծել «Մթնշաղ»ը՝ իր
պարունակութեանը և բանաստեղծական
հանգամանացը մէջ:

*
**

Իր գերթուածները մեծ մասամբ բնու-
թենէն և ցաւէն ներչնչեալ են. բնութիւնը
իւր պարզուկ ու վայրի գեղեցկութիւնը
դրած է անոնց մէջ, իսկ ցաւը ուժգին
մելամազգութիւն մը ցանցնած է հոն. բը-
նութիւնն ու տառապանցը հետզհետէ ուռ-
ճանալով, մելամազգութեան մը փոխուած
են ու զինքը «գիշերներու և հովերու»
ցանկացող բանաստեղծը ըրած են:

Իրու քիմորինը երգող բանաստեղծ՝ բա-
նի մը քերթուածներ զետեղած է արդիքն
իր հատորին մէջ, որոնց վայրի բնութիւ-
նը կը ցայտեցնէն: Ջուրին աղյիկը, գե-

զեցիկ էջ մըն է զեղջկական կենաց, ուր բնութեան ձայնը կը հոսի,

Գետին քնաց աղջկն է ան գետանի,
Զով շաղեռու, նորր ֆրփուր նոփրուն,
Միշտ յափեցած ծածանքպդ ջուրերուն:
Վայրի սերով լեցուս սիրո մը վայրենի....

Գելառին, նոյն վայրի բնութիւնը կը զգացնէ, ուր գնչուհին վարատական կը թափառի լեռնէ լեռ,

Բնութեան աղջկն է ան վայրի, բնութեան աղջկն սրբուն:

Մրելաղին կոյսր, որ արդէն սիրուն
ներշնչմամբ մը կողըին վրայ նկարուած է,

Կուծը գագ իր ռասին
Ազրիւր կ'երթայ յուլորէն.
Արուսով մը կը ծծէ
Մութին հմայքը բոլոր.

Վերջարյու, ամէնէն յաջողած բանաս-
տեղծութիւններէն է, ուր բնութեան վեր-
ջալոյսը նկարագրելէ ետք,

... Հորիզոնի վերջարյուն ետք նորին,
Յալոր առառն նորին յուրեք իր շողան,
Մարտամուտն վեր բայց սիրափի նայատանքն,
Նոր երանին չփափի զան յափտան....

Ցորտակուն մէջ, զգայուն պահեր կ'անցը-
նէ նա, ու ներամփոխմամբ նոյն այդ
ցորտակը իւր էտութեանը մէջ ալ կը գտնէ,

Ամէն բանի հանդէպ ալ ցուրտ ու անտարեր կը զառ-
(նամ,
ճագիտներէն չեմ ազդուիր՝ թանզի ցուրտ է ներսի դիս:

Ջիներուն նետ, նոյն տրտութիւններ կը
յագենայ, ուր բնութեան ձիւները իւր հոգ-
ոյն խորն ալ կը խուզէ,

... Ու կը սպասմ որ հոգիս նոր արեգակ մը ծաթի.

Իրրե սիրերդու բանասաեղձ՝ չունի բը-
նաւ տարփու զգացմունք, ոչ ալ հեշտա-
խնդիր զաղափարներ. իւր սէրը ցաւազին
սէր մըն է, քայրայուն, յուսահատ ու
տիրուր. Այսկը բերթուածին մէջ, իւր ան-
հետած սէրերը կը վերլուծէ, ու իւնդա-
գին վայրկանի մը մէջ,

Նոր սէրի մը կը բազմամ մէլ, նոր սէրի,
Ըլուայ դորպ, ըլուայ վայելու, ըլուայ յոյս.

Իրրե հաւատրի բանաստեղծ, գեղեցիկ
ու ինընատիպ ներշնչումնէր ունի. Աստու-
ծոյ ուղղուած իւր հաւատրի պանկերուն մէջ,
Գոնի ցու սէրը, եկ'ւր ա՞վ Աստուած, հողին մէջ դի՛ր,
Անկերու ցաւէն արդէն խոցուած վշտակու հոգին՝
Թափուր կը մայ, սէրերը շատոնց թուած նև հօնէւ.

Իրրե ցուերդակ բանաստեղծ, սոսկալի
է ան իւր բոլոր բերթուածներուն մէջ,

Կեւանը իւր փուշ ցցումներովց երկաց սիրտին,
Նոզին անդիտակ' լոկ օիրու սարսուներ թագէց այդ
(կենաբէն,
Մանուկ օրերը վիշտին հնա շփուած վայրկաններ և
(դան.

Գրեթէ իւր բոլոր տաղասացութիւննե-
րուն մէջ միշտ միամիտ զեշտ մը կը պա-
հէ, պաղատագին բաղմանքներ ուղղուած է
ան բնութեան բոլոր տարրերուն: Գիշե-
րուան և հովուն ուղղուած իւր բերթուած-
ներուն մէջ նա մանաւանդ,

... Գիշէր, տարփալմ' զիշէր,
Մատաւմները, իսանդիրը համակ թեզի կը բաց-
(ձան.

... Հովիկ, զիշէրուան հովիկ,
Քու զովակաբ համբոյումվզ մելանուշ՝
Եկ'նը, ճակատը օծէ'.

Մակայն իւր վերջին բերթուածներուն
մէջ, բողոքի և տրտունջրի շեշտ մը կայ
հովուն և զիշէրուան դէմ, ձանձրացած
ու զգուած է նա անոնցմէ.

Խո՞յ ալ ազատուիմ հովին ու մութին կաչկանդունին
(բնէ,

Խոհց երանիները իրենց զիրկին մէջ խաշալեկ օրին.
Լոյսի բաղմանը էսթեանը մէջ մանէ թող նորէն,
Ներին երած են անտարեր հոգիս միշտ իրենց զերին:

*

Հատորին պարունակութիւնը ցայտեցը-
նելէ վերջ, այլևս անցնինը իւր բանաս-
տեղծական հանգամանացը:

Զգացմած տեսակէն բոլորովին անկեղծ է
նա և տպաւորիչ, սակայն իւր զգացում-
ները իսորունկութիւն մը չունին. զրած է
ինչ՝ ինչ որ ապրած է:

Գաղափարի տեսակէտէն՝ գրեթէ բացակայութիւն մը կը տիրէ անոնց մէջ. դռն ուրեց կը հանդիպինք ցայտուն գաղափարներու. Հատ մը միայն ուշացրաւեց. «Ելոր ցաւին հետ ցնացած ցաւն ալ կ'արթըննայ եղեր»:

Լեզուի տեսակէտէն դատելով, թէկ իր ուտանաւորները սահուն ու ներդաշնակ, սակայն սահուն ու ներդաշնակ են միայն. ծայրայեղօրէն ըմբռոււած ու այլանդակ աշխարհաբար մը կը գործածէ անիկա. կարգ մը խեղկատակ հոլովաճակեր ունի՝ հոգիի, սէրի, Աստուածի, իր կողմէն քանի մը աճապարկուտ բառեր է շինած, կամ այլոց շինածը փութանակի գործածած՝ զովակարօտ, խաւարաբաղծ, բաղծանուա, թովք: Բոլորովին հին ու անգործածելի բառեր գործածելու ալ մարմաջն ունի նա՝ անունչ, շափառուկ, շաքիւ իսկ զովելի է գաւառական բառեր գործածելու եռանցը՝ ցայել, զուլաւ:

Ոչի տեսակէտէն գրեթէ յաջողած է, ունի ինցնատիպ ձևեր և բացատրութիւններ. «Մինչաղ մը ակնարկներու զուլաւ շոշը կը գոցէ», «Հորիզոնը ստուերներու գոռ երկունը կը տանի», «Հսկայ մութ մը հոգիիս մէջ իր հմայքը կը զնէ», «բոց երկունց մը կը հրուսի շողերու»:

Նորաբանորիններու տեսակէտէն, կարգ մը նոր ձևեր. ծով մը ստուեր, անհուն մը ցաւ, ցնուուղ մը շող, պտղունց մը սէր. մի ցանի սէնալուսիթ ձևեր են. լոյս ժաղկի, հաշշէշ կիրք, մուայլ ցաւ:

Այսուսի տեսակետէն, թէկ ընդհանուր տոմսամբ յաջողած, սակայն ցննարատելի կողմեր ալ ունի. ինչպէս արձակ քերթուած զբեկու հսկայ մարմաջը, պէտք եղած տեղը ուտանաւորի (ը)երը զանց առուլը և այլն:

«Մինչաղ »ը իր պարունակութեանը մէջ գեղեցիկ և չնորհաւորելի. թերևս աւելի կատարեալ կերպով ողջոնէինց անոր հեղինակը, Յ. Ճ. Սիրունի, իր խոստացած միւս բանասեղծութեանց մէջ,

Վ. Շահնազար

ՀԱՆԴԻՍԱԲԻՒՆ

ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԵՐԹԵՐՈՒ

Մեր պարբերական թերթերու ամբողջութիւնը ենթէ անուանմնը Ազգային մատուցականութեան բուրաստանը՝ միալած չնի քը լլաւր:

Եւ յիրավի Ազգային գործիչներու բատակ մասը իինցն տաղանդին գեղեցկագոյն արտադրութիւնները այս ինչ կամ այն ինչ ուղղութիւնն ունեցող համարէներու մէջ կը ցուցադրին:

Մինք որ առաջադրութ ենք ամսէ ամիս վարդերու, մանուշակներու, շուշաններու վնշիկներ հաւաքելի հայ պարբերական թերթերու սոյն բուրաստանէն, նախ հարկ կը տեսննենք մեր ընթերցողներուն ծանութացընելի ժամանակակից ամեն մէկ Համբէսի կեանքը, ուղղութիւննը, օգտակարութիւննը, արժէթք, աշխատակիցները, եւայն:

Հ. Ն. Տ.

1. — Հայ բանասէրներու կամսախն առաջարկելիք մասնագիտական առաջնակարգ թերթը, մեզ եղբայրակից Վիճննայի Ֆ.

ՀԱՆԴԻՍ Հարց «ՀԱՅԻ ԻԵՍ ԱՄՄՈՒՐԵԱԾ» ԱՄՄՈՐԵԱՏ է: Կեաւուին բանասէրկրորդ տարին աւարտած ըլլազմ միշտ իր ծրագրին հասարարիմ մասած ի գուններ բարդաշան, Ռասաննական, Արոճաւական յօգուածներու ընտիր շարքեր ընթերցողներու նուրբերկում՝ իրաւամբ Հայկական գրականութեան պահանջանք պահանջարկ մէկ պարը կը կացուցանէ զնիքը:

1908ի գելամեմեթիր թիկն մէջ՝ ԽՄԲԱԿՊՊ Ռինց վկանեպած է Աստորիայ Վեհափառ կայսեր գաճակուրուեան Աղամանդեայ Յորեկեանի առելու ութը էջ պատկերաբար յօդուած մը: Ցիսու Պ. Պ. ԱՍՏՈՐԻԱԼԵԱՆ յարտակած է մասնագրական տեսութիւնները Միսիրար Գայի պատասխանագիրը և հայոց ունի բարսրացիան իրաւունքը, և այլն: Ապա Պ. ՀՀԱՅԵԱԾ ԱմԱՆԴԱԿ, ուստիմասիրած է Հայերքին նոր բան Տիմրենս կուզի հակամառութեան մէջ: Պատասխան յօդուածներու շարունակութիւններ են կ. Գիտեցնիքի բիւտամդին և Գարսկաւատն զիսակարգի տակ զետեղած գրութիւնը: Պ. Գ. Ք. ԲԱԼԱՎԱՆՆԵԱՆ կը յայտաբարէ որ Գրական գեղեցիկ երեսագրի տակ յաջորդապար պիտի տայ «Խուսահայոց գրողների և բանաստենների մասին ամփոփ տեսութիւններ...»: Եւ կը խսի նախ իւրի Վ. կիւնդովսիկի Հայպէտի կեանքըն և գրական գործունէութեան մասին: Պ. Հ. Ա. ԱմԱՆԴԱԿ, գոկս: Ցովէ: Արթինաւանի 1906ին. Փառքի հասարակած ցունեիր և անենց հայերքն Յ